



40 φρ.

ԾԱԲԱԹԱՓԵՐԻ

40 φր.

ԱԶԳԱՅԻՆ . ՔԱՂԱՔԱԿԱՆ , ԲԱՆԱՄԽՐԱԿԱՆ ԵՒ ԵՐԿԻՇԱԲԱՆԱԿԱՆ

ՏՆՈՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՇՄԵՐԵԱՆ

Հասցէ , Ղալաթիա Նորատունկեան խան

ԺԳ. Տարի Թի: 5

ԾԱԲԱԹ

7 Օգոստոս, 1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱՆԴԻ ՈՒՆՎԱՐ.—Թափթփուք նօթեր :

ԴԻՇՈՂ.—Շաբաթական քրոնիկ :

ՏԵՇԱԿԱՆ.—Ազման բանաստեղծութիւնն մը :

Վ.Ա.ՀԱՆ. ՓԱՓԱԶԵՑՈՆ.—Լ. ապտերներու շուրջը :

ՄԿՕ.—ԱՆԿԵՂԸ խոստովանութիւններ :

ԶԳԱՅ և Կ.—ԱՆԱՊԱՉՈՒՆ :

ԲԻԿՄԱՆ. ԱՊՈՒՉ եւ աշխոյժ :

ԴՐԱՄ-ՆԻՀ.—ԱԼԱՖՐԱՆԿԱ է :

ԲԻԿՄԱՆ. ԱՊՈՒՆ.—Ն. կարներ :

Պ. Ա. Ո.—Պատառ իկներ.—Հարց-պատասխանի :

ՄԱՆԿԻ հեռագիրները :

Ազգային լուրեր:

ԾԱԲԱԹ ԽՈՅԵՐ

Գրական Պարկեւութիւն.—Ասանկ ապրանք մնացած չէ հրապարակին վրայ : Անձնգովութիւն, իրերադովութիւն, եսասիրութիւն և ասոնց նման դարավերջիկ տուաքինութիւններ կը վիստան մեր գրական հրապարակին վրայ : Անկեղծութիւն, պարկեշտութիւն, չափաւորութիւն երկինքն ելած են Ասորէայի նման, թերեւու իրենց վերջին հետքը թողլով դեռ աննշան վայրերու մէջ միայն : Հրապարակագրութիւնը հիմա տեսակ մը բանակ դարձած է. բոլոր յոդնողները, բոլոր յուսահատները կը դիմեն անոր, իրենց բըթացած զդացումները միայն ունենալով իրենց հետ Ծակաչ.ք մարդիկ որոնք ուրիշ կերպով չեն կրնար կշտանալ, կը դիմեն գրական հրապարակը, ու հոն կը ցանեն . . . որում միայն ժողովուրդը կը խարուի, կը շամայ, և հետղինետէ կը կորսնցնէ իր բնիկ աղնուութիւնը, քազզրութիւնը : Հրապարակին վրայ տեսնելով միայն անձնական յարձա-

կումներ, կիրք, կուսակցական խեղաթիւրումներ, այլանք, ձաղանք, լինքն ալ վերջ և վերջոյ կը վարժուի անարդ գաղափարներու, անդուռն լեռաններու ժայթքած նախատինքներուն: Մէկը իրեն համար գրոնիկագիր կըսէ, ուրիշ մը իրեն համար գրական աշխատակից կըսէ, երրորդ մը ինքինքը կը կոչէ գիտական, գեղարուեստական հրապարակագիր, բայց ո՞ւր է բարոյական հրապարակագիրը, որ հրահանգէ, ուղղութեան և չափաւորութեան շաղին մէջ պահէ ընթերցողները: Ամէն թերթի մէջ կիրք կայ, հոն անդամ ուրիշուածները ամբողջ իրը թէ գրական հիմանց միայն հաստատուած են: Բայց ինչ որ ամէնէն աւելի աչքի կը զարնէ, սա՛ պարագան է թէ համեստութիւն ըսուած բանը չէ մնացած մեր գրական հրապարակին վրայ:

Եսութիւն մը, վիսութիւն մը կը տեսնուին ամէն տողի մէջ: Անողոք ԵՍԸ իր բոլոր արտաքսիչ յատկութիւններով կ'երեւի, կը ցոլայ: ԻՄ ԿԱՐԻԲՈՎ, ԻՄ ԿԱՐՄՆԻՔՍ է, ԵՍ ԱՅՆՊԵՍ կը ԽՈՐՀԻՄ ևն. ևն. կոշտ, տղեղ բացատրութիւնները ինքնին կը մատնեն գրողի մը բարոյական նկարագիրը: Փոխանակ լոկ փափաք յայտնելու, ազնուօրէն բան մը հասկցնելու, իւրաքանչիւր գրող նախ միաքը կը դնէ հասկցնել ընթերցողներուն թէ

“Դուք ամէնքդ տղէտ էք. հիմա պիտի լուսաւորեմ զնեղը սպասեցէք, մէկ կողմ քաշուեցէք. ահա կ'ոկտիմ խօսիլ, և մնացեալը դուշակեցէք: Կուտակ առ կուտոկ ուռուցիկ նախագաւութիւններ, մնամէջ բայցատրութիւններ, երկու բառով բացատրելի գաղափարի մը համար բազմաթիւ տողերու սպառում, այլովքն հանդ երձ

Հաւաստացէք որ հին հրապարակադրութիւնը մեր մէջ ներկայէն շատ աւելի բարձր էր և բարոյացուցիչ ինչպէս մեր հին մատենագրութիւնը ներկայէն շատ աւելի բարձր է և բարոյացուցիչ նախանձը կարծես դեռ ստեղծուած չէր հին բարի ժամանակներուն մէջ, և եթէ փոխադարձ յարձակումներ ալ ըլլային, չարիք չէր ծներ անոնցմէ, վազանցիկ բաներ էին, թագուն մտածումներ, կեղծու պատիր ձեւեր երկար ատեն բոյն չին դներ մտքերու մէջ, և անարդ զզ ացումներ չին ցնցեր շարունակ սիրտերը կը դադրէին ճիշտ ժամանակն. հաւաստարակշութիւն կար վերջապէս հին օրերուն ինչպէս քաղաքական կացութեան, այնպէս ալ գրական հրապարակն մէջ. Հիմա այնպէս չէ դժբաղդաբար, այնպէս չէ կ'ըսուի թէ հրապարակը մաքրերու միակ միջոց մը կայ. — Ընթերցող հասարակութեան անտարերութիւնը, որ լուելեայն հետեւեալը պիտի հասկցնէ զրոյներուն. — Ակամ կանոնաւոր, պարկեշա, անխարդախ բաներ գրեցէք որ գնենք ձեր թերթերը ու կարդանք, կամ վերջնականապէս կը կը դադրինք գնորդ կամ ընթերցող ըլլալէ: „Կեզեցի՞կ դաս, գերազա՞նց մէժուս ուղղութեան բերելու համար զանոնք որ կը թերանան իրենց պաշտօնին մէջ, և ընթերցովները ոշխարի տեղ դնելով, կը շահագործեն անոնց համբերութիւնը, կ'առնեն անոնց դրամը երեւելի և աներեւոյթ միջոցներով, և կը խայթեն կամ կը խամթարեն անոնց բարոյականը. „Բեւեռ զբեւեռ թափէն. իրաւոյնէ պարզ և դիւրին միջոց, լաւադոյն դասը օժավիեցներու համար արտօնատէրները, հրապարակագիրները, քրոնիկադիրները: Եւ ի՞նչ կայ միթէ, ի՞նչ կ'ելնէ տղեղ ձեւով խմբագրուած թերթերու ընթերցանութենէն. ոչինչ օգուտ, ժողովրդեան մը բարոյականն աւրուելէ ետք, ա'լ ամեն բան չուրին տուր:

Ամբարտաւանութիւնը անդամ մը որ արմատ կապէ ժողովրդեան մը մէջ, ա'լ կ'սկսի ստորնանալ այս վերջինը, կ'իշնայ. կը միտի միշտ դէպ ի վար: Եւ ներկայ հրապարակադրութիւնը այս մը տածումներէն տարբեր բաներ չի լրնար ներշնչել մեղ. Գրուած քներուն մէջ ո՛չ միայն կը պահսի տոհմային բնիկ կեանքը իր բոլոր հանդամանքներով, այլ և բարոյականի ամենապարզ սկզբունքը ները առ առ կը կոխուին հոն, հրապարակագրութիւն կոչուած նոր շուկային մէջ: „Մանի՞ր զքեղ”, Աւղղամիտ եղիր, Մի՞ չափազանցեր, ևն. ևն. պարզ սկզբունքները չունին հիմա իրենց պաշտօները, և մարդիկ ինչո՞ւ պաշտեն դանոնք, քանի որ կայ Մամոնան, քանի որ կայ Առիկի Հորթը:

Եւ մենք այսպէս դրական անապատին մէջ կ'ապրինք, անջրդի և թերահաւատներով միայն լեցուած, ուր կը կարծեն Մովսէսի դեր կատարել անձնղով ճամարտակներ.

ԱՆԴՐՈՒՆԻԿ

ԾԱԲԱԹԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Նպաստից Յանձաժողովը կ'այցելէ Հիւանդանոց. — Անզպէս կ'ըլլամ այցելութիւնները — Կրթական տեսուչները. — Քանի նստաւ մէկ եղունգը — Հին կինը թէ նոր կինը — Եղին բարերարներու հազուագիւտ թիւը (•) մեզի հետ բաղդատենք. — Ֆրայզը յիշատակին. — Սեղարակ Սուրեան. — Մայր Եկեղեցիի դարաց դասը:

Նպաստից յանձնաժողովը անցեալ ուրբաթ օր այցելեց Հիւանդանոցը եւ որբանացը, որուն համար, անշուշտ, սովորական յանկերգը սիտի լսենք քիչ օրէն, թէ ամէն բան կանոնաւոր է եւ թէ բնաւ պահասութիւն չի կայ: Բայց ես կ'ըսեմ. որբերուն իրիկուան նախածաշը վերցուած է եւ թէ շատ պահասութիւններ ալ կան. այդ տևակա այցելութիւն չըլլար, քննիչ մը իր պայոյաց յանկարծական ընելու է, ոչ թէ առաջուընէ իմաց տալով: Երբ թէ ըսուէր—ես պիտի գամ, կ'իմացնեմ ձեզի որ մաքուր ըլլայ եկած օրս, պահասութիւն չըլլայ, որպէս զի տեղեկագրիս մէջը ըսեմ:

— Ամէն ինչ կանոնաւոր է եւ չնորհաւութեանց արժանի: Մեր կրթական տեսուչներն ալ այսպէս չեն ըներ. դպրոցները դիտեն թէ ո՛ր օր կուգայ ակսուչը, ու այն օրը կազմը ու պատրաստ են, բայց եկու տես որ տեսուչը չզիջանիր սեղանատունը եւ ճեմիչները այցելել, ուրաեղ աղտոտութիւնը եւ լզրձկութիւնը կը վազէ: Ժամանակին ամիրաները կամ օրուան պատրիարքը կ'այցելին վարժարանները, մէկ մալ կը նայիս հայտէ մաքրութիւն, ուրաերը կը մաքրուէրն գետինները կը պրուէին եւ տղաքներուն ալ կը հրամացուէր որ սանտրուին, մաքրուին եւ եղունդնին կարտեն ու գան:

Զար սատանան գործ չունէր ա՛, տղուն մէկը իր ինը եղունդները կը կտրէ: Եւ մէկ հատը կը մունաց կը տերելու:

Եւ ահա մէծ կարտառնը կուգայ, պատրիարքը ամիսաները, ամէնն ալ խոժու դէմքով կը համին, վարժականները փայտէ մարդերու ալէ:

Ամիրան տղաքներուն մազելուն կը նայի, եղունդները կը դիտէ. մէկ մալ, ո՛վ սոսկում, այդ հէ գ տղուն կը հանդապի, որուն մէկ եղունգը կտրուած չէր:

— Վարժապետ ասսանի կը նայիք, աս աղուն դընացը չէ կտրուած նէ:

Սոսկում ամէն կողմէն, ու վարժապետը նոյն հետայն պաշտօնագուրի կ'ըլլայ.

Երանի թէ մեր վարժարաններուն կամ որդանոցներուն պահասութիւնն ալ . . . չկտրուած եղունգ ըլլար:

* * *

Հին կինը թէ նոր կինը, խնդիր մը, որ կը յուզուի Աբեւեւի էջերուն մէջ: մէկը հինք միւռ նոր ըսաւ, ուրիշ մալ միջն ըսաւ, ա'լ ուրիշ բան չմնաց որ ըսէին

ես ալ կ'ըսեմ թէ մեղի հին կինը պէտք է, նոր թեթեւ սերունդը մեր բնատոհմիկ կեանքին չի յարմարիր. մեր կինը հին կիներու շուքը եւ ծանրութիւնը ունենալու է, մեղի այն կիները պէտք են, որոնք 40—50 տարի առաջ կ'ապրէին եւ որոնցմէ տակաւին մնացածներ կը տեսնենք. այդ կիները տիտէմ կը կապէին գլուխին, ու ճակատնին կը գոցէին ետաշայով, ծանր գլուխ էին եւ կ'օգնէին ու կը հասնէին բոլոր թշուառներուն, անոնց տունը բաց էր անօթիին համար եւ իրենց հագուստները մերկին կը տրուէին, անոնք աղջիկներ կ'ամռւսացնէին, Ֆէնչ կը շինէին որբուհիներու եւ իրենց ամբողջ մեծութիւնը կը կայանար բարիք գործելուն մէջ:

Ի մի բան մեղի ձէզայիրլի Սրբուհիցա հանըմներ, Նազլ հանըմներ, Աղաթօն Սրբուհիներ պէտք են. մեր կիները նմանելու են Նուրեան էֆէնափի մօր, Գալֆայեան Արգուէի մայրապետին, Տ. Գէորգ քհ. Արծրունիի աղջիկներուն ու երէցիինին եւ անոնց պէս անձնուէր ու մարդաւալ ըլլալու են եւ ո՛չ թէ մեր կարգ մը ներկայ թէթեւոլիկներուն, որոնք ոչ իրենցներուն եւ ոչ ալ թշուառներուն օգտակար կ'ըլլան:

Ի մի բան հին կինը պէտք է մեղի, հինը :

* *

Յոյները անցեալ շարժու կորուսին Ավէրօֆը՝ որ իր ազգին կտակեց միլիօններ, ճիշտ մեր ազնուապետական բարերարներուն պէս. ամէն ատեն երր յոյն բարերար մը մեռի, մեր բարերարները միտքերնիս կ'իշնայ, որոնք կը հանգչին Շիշլիի գերեզմանատան մէջ, անտարբերութեան անյատակ անդունդին մէջ: Ազուոր բան չէ՞ արգեօք, հարըստութիւնը ազդին տալ ու ինք սրտի խորունի հանգստութիւնը մը ունենալ թէ արցունքներ կը սրբուին ու ցաւած սրտեր մսիթար կը գտնան:

Միայն կաս երուաղէմ, ես ալ ի՞նչ բաներ կը գըրեմ, «տէվէլ նէ հալաէ տէվէլ նէ հալտէ» ես ինչ կը խորհիմ անոնք մինչդեռ կը խորհին թէ սա ոսկիները միլիօններու կրնա՞նք հասցնել . . . որպէս զի թողունք ոյս աշխարհին մէջ եւ երթանք:

* *

Մէծ բարերարուհի մը եղաւ Օր. Ֆրայզը որ պահապան հրեշտակի դերը ունեցաւ վառնայի հայ դաղթականութեան մէջ, թէնւ այն ատենները կարգ մը շարամիաններ իրեն ամէն տեսակ անարգանքներ տեղացուցին, սակայն ինք ամէնուն ալ ներեց, վերջերս մեռերէ վանայ մէջ: Ահա տիտար աղջիկի մը, անի ոյն աստիճան գթասկրտ է եղեր որ, հիւանդներուն քոլ կ'երթայ, կը մսիթարէ, եւ արցունքով կը բաժնէ եղեր սնունդը եւ զրամբ:

Հանդչէ աղնիւ աղջիկ, քու երջանկութիւնդ դուն քու բարիքներուդ մէջ գտած ես արդէն:

* *

Ինքնօգնութեան տիտար մէր խեղճ Սեգրակ Սուրեանը, որ երեքշարթի օրը թաղեցինք, Արարկիբէն գաղթած հոս եւ առանց գրամագլխի կրցաւ 10 տար-

ուան մէջ գրատուն մը հաստատել եւ զորգացնել եւ այսօր կը թողու «Թէրագգը» գրատունը. թէեւ հայ գրականութեան հետ չէր իր գրազումը, բայց թուրքերէն երկերու հրատարակիչը եղած է. յաջողութիւնը հետզհետէ հասաւ որովհետեւ ինք աշխատող էր, ու չարչաչար ալ յօդնող մը, իր կեանքը մեր երիտասարդներուն օրինակ կրնայ ըլլակ, Սեղբակ էֆ. ունի եղբացրներ որոնց մին է ուսուցիչ Միասկ Սուրեան, որոնց ամէնուն ալ մեր ցաւակցութիւնները կը յայտնենք:

* *

Օ՞ք, սա Մոյր Էկեղեցին դպրաց դասը, կուլայ, Կ'ողբայ, որ սլարագ ունի շատիկ չունի եւ ժամանակի առումար կը մուրայ:

Այդչափ շապիկները չե՞ն բաւեր կոր, չ՞ գշտանար կոր շապիկներէն, յետոյ ի՞նչու պարագ կ'ունենաք կոր, պարագ ունիք նէ խահվէն վերցուցէք ուսումնարանէն. աս դպրաց դասուն ինելքերնիս չի հանիր, կը թախանձենք որ Տնեսուական Խորհուրդը աղուոր ապտակ մը գարնէ ուղւոնց երևսին:

Ինծի նայեցէք, հիմայ անցաւ այն ժամանակները որ շապիկները արծաթեայ պիտի ըլլային, թաւչեայ պիտի ըլլային եւն. հիմայ պարզ պատմայէ շապիկները կը բաւեն, նայեցէք որ սրարուղութիւնները իներդաշնակ ըլլան, առոր աշխատեցէք, հասկցա՞ք:

Դիմու,

Ս. Զ. Մ. Ա. Բ. Ս. Ն. Ս. Ս. Տ. Ե. Պ. Շ. Ո. Ւ. Թ. Ի. Ւ. Խ. Մ. Մ. Մ. Մ.

Շիտակը, փիւսկիւլիւ պէտյի հանդպեցանք, սա ՀԱ. ԶԱ. Բ ըսուած արարածին հետ Մէկը ինծի ելնէ ըսէ որ «պէ մա՞րդ Աստուծոյ, ինչ» ուղիւսէտք, ... դո՞ւն մի եղար թախըմ մը ափիօն սէրսէմի, պուլութ խիւլասար, ուրեա մաճունը, հավա աշխատար, Ա՛խ, օ՛ֆ, բի՛ Փ Փապրիքասը, Փրկիչ թէլլալը՝ ոլուի չօճախին խթիքրայբանութիւնները քննադատող: Կը խոստովանիր, Տիկնայք իմ եւ Տեարք, եւ խոնարհաբար կը յայտարաբետ որ՝ մինչեւ անգամ Եգիստոսի բուրգերէն ու կ'յիշի աշտարակէն շա՞տ ուելի բարձր իրաւունք ունիք, սակայն... խալթ մըն էր ըրտծ գանուեցայ:

Զարմանալին ոյն է որ, այս մարդը կա՛մ իմ ըստօն չհասկնար կոր եւ կում դիտամաք չհասկնալ կը կեղծէ: «Ես տանձ կ'ըսեմ, ան՝ գանձ կ'ըսէ» ըստծն է: Եւ ալ, ենի ելթմէ աս բանառեղջ անունը կրող մաթահները՝ մեյէր միւզէվիր ալ կ'ըլլան եղեր: Իրիւ թէ՝ ես, վազուցին կեզուաւ եւ խովուշային ոճով պատասխաներ ես եղեր իր վերջին յօդուածին: Աստուծ չընէ. հեռո՛ւ վրայէս, թո՞ղ կարգացողները գտատեն:

Մնաց որ, հայհոյանք ըստօն բանէն ո՛չ կ'ախործիմ եւ ոչ ձեռքէս կուգոյ: Իրիւ մարդ, բարկանտը շա՞տ առիթներ ունեցած եմ եւ կ'ունենամ Բայց թո՞ղ մէկը ելլայ ըսէ որ, Տիշէկեանին բերնէն օր մը օրանց՝ գիւֆիւր ըսուած բանին ամէնէն անմեղը, ամէ-

նէն թեթեւն ու ամէնէն արդարացին կամ անմեղադրելին լսած՝ ըլլայ: Ա՛լ ո՞ւր կը մնայ որ հրասլարակաւ, եւ այն ալ, զրականութեան ու բանաստեղծութեան մէջ հայշոյեմ:

Իրաւ, կը խոստօվանիմ որ կոստուլս + է ֆէտ ընելն ալ ինքնին մեծ կարտութիւն մ'է սակայն . . . որոց արուեալ է:

Եւ ի՞նչ պէտք ունիմ խովուշային ոճի ու փաղոցացին լեզուի, քանի որ զՀԱԶԱՐ՝ իրեւ Բարեկենդանի նախէլի բանաստեղծ՝ խաղք ու խայտառակ ընկլու համար՝ փաստերուն ամէնէն զօրաւորը, ամէնէն անառիկը, ամէնէն անբանաբարելին, ամէնէն ջախչախիչը, ամէնէն անխոցելին, ամէնէն անժխտելին, ամէնէն աւերիչը, ամէնէն անփշրելին եւ ամէնէն մահացացիչներն ունիմ ձեռացս եւ գլխուս մէջ:

Եւ արդէն, ինչպէս զիաշէք, Տիկնայք իմ եւ Տեարք, այն մարդը որ, վիճականութեան մը մէջ, ըլլայ գրաւոր կամ բերանացի, երբ, փոխանակ օրինաւոր փաստերու եւ համոզիլ լուսաբանութեանց, կը դիմէ հայշոյանքի կամ նախատական զէնքերու, ինքնին ասացայց մը չէ՞ որ, իւր սկսած պայքարին մէջ՝ պաշտպանութեան վերջին տառնուն՝ ալ սպասած, կը զիմէ այս ողորմելի եւ յուսահատական միջոցին եւ կը պատրաստուի ճարահատեալ անձնատառ ըլլալ:

Ես, ինչպէս կը յիշէք, նախորդ յօդուածիս մէջ, ՀԱՅԱՅԻՆ հոխոս բանաստեղծութիւնը հառուած առ հատուած մէջտեղ գնելով՝ անոնց այլանդակութիւնները, անքնականութիւնը եւ զալնշականութիւնը ի վեր հառուած էի: Սակայն, մեր շէր տիսպարը, փոխանակ ատոնց գո՞նէ մէկ հատը ջրել կամինքնապաշտպանութեան թեթեւ փորձ մը ընելու, կ'ենէ ինծի թախորմ մը հատփէնատպութիւն կ'ընէ, ըստ առածին թէ՝ «Առարդ նէտէն առլանըր, չուլու ակիցէր»: Անշուշտ դիտեցիք որ, կ'օյամ բանաստեղծական ձեւերու եւ պուետական գարձուածքներու տակ՝ անանկ զարհուրելի, անանկ քփսային, անանկ զիւային եւ անանկ անդարամնական պժգալի հայշոյանքներ կը տեղացնէ զլիմէս վար՝ որոնց ի լուր, հաւատացէք, Սողոմի եւ Գամորի իրեւ անբարիչտ ամբուստանեալ բնակիչներն անդամ սարտուռով ու գայթիսկելով ՀԱՅԱՅԻՆ փէսին պէս կասկարմիր պիտի կտրէին եւ իրենց գրայ՝ երկինքէն փոխունակ՝ հուր եւ ծծումք տեղալու զարդ եւ չուշան պիտի թափթթվէր (կէ օրտի՞ւն մի բանաստեղծութիւնը՝ մառախուղէ տուագաստը սանկ է եղեր, հօքիւզին առապան փիլան է եղե՞ր, տմառուան տաքը իմը խածեր է եղեր. Փրկիչը՝ խուշի խափէսի կ'ըլմանի եղե՞ր. . եւ այս տեսակ փըսարնքաբանութեանց անունն ալ, մեղայ Աստուծոյ, մեղայ Աստուծոյ . . կ'օյամ բանաստեղծութիւն է եղե՞ր:

Սակայն իրաւամիր պիտի տռարկէք, Տիկնայք իմ եւ Տեարք, թէ՝ ամէն բերք իրեն յատուկ որոշեալ եղանակ մը ունի, եւ գարձեալ, ո՞չ նուազ իրաւամիր եւ արդարութեամբ պիտի պատճառաբանէք թէ՝ չուքին մէջ սանդէրադ ջերմաշագիք ՅՅ տառիմանան աւելի եղած միջոցի:

մը մէջ գրուած բանաստեղծութիւնն ալ՝ ասկից աւելի խրցախ չէր կրնար ըլլալ եւ արդէն, չփակը ըսելով, այս չափին ալ նորէն բան մըն է . . . ի բնէ տիտուր եւ մելամաղճուտ արարածներու իբրեւ բիւոկաթիֆ ծառայելու համար:

Բայց ի՞նչ պիտի ըսէք իրեն ու հետեւեալ թախըմ մը ուռուցիկ ինքնաւուգութիւններուն՝ որոնց մէջ իրացընէ Ա. ի պարը դայլիսկան ըմբախաբանութիւնը՝ առօք եւ փառօք բազմեալ կը նտխագահէ: — Աւշագրութիւն ըրէք խնդրեմ:

«Բանաստեղծութիւնը իր վաեմութեան մէջ ա'յնքան բարձր եւ փայլուն է որ (ի՞ր գրածին համար է՝ չէնէ ուրիշներուն), որ, մասաւորակէս սողուններ (ինծի հսմար ըսել կ'ուզէ) երբեք այդ փայլունութեան հետ չպիտի կրնան հաշտուիլ (խաչապիկթ) եւ պիտի փորձեն միշտ լուսնոտի սաստամեեր ընել՝ թքատելու համար առնոր սրբամաքուր պայծառութիւնը (Պէզէսթէնը կը ծախսեն թէ ոչ Մըսըր Չարչիսին):

— «Եւ արդէն կարելի՞ է որ Տիշլէկեան հասկնար այն բանաստեղծութիւնն (Հայտէ ըսենք որ Տիշլէկեանը չնասկցաւ, բայց Աստուծոյ սիրուն, ինձնէ ի զատ եւ քու հիլլէթէդ չըսնուած կէս մարդ ցոյց տուր որ սանանէթ բանաստեղծութեանդ գոնէ՝ մէկ հազարերորդէն թահամնով օլսուն խմաստի պէս բան մը հանէր), «բանաստեղծութիւնս որ համակ ջիղ իր եւ զգացում (Քիչ մը պաօմիւու առ փօթաս ա'ռ) եւ ուր հոգեկան ամենանուրը երագներ ցոլացուցած էի (հէմէն Աստուծու վար նայի տէ վեր ոզորմի) — «բայց աւա՛զ, փորձավ տեսայ թէ՝ մարդարիսը արհամարհով արարածներ կրնան եղեր գանուուիլ (Չափալի քար անգամ ըլլամ նէ՝ նորին բան մըն էր), որոնցմէ մին է ահա Մեծարոյ Տիշլէկեան»:

«Ոլիթէ սոխակը խօսափէ կը հասկնա՞յ (Սրծաթի պէս անմահական ջուրը կայ իքէն, ինչո՞ւս պէտք քուկին պօյտլը քէփազէ խօսաՓդ) — Շկամ չկա՞յ արարած որ խահուէ խմել չգիտանց կամ խազակութիւն չկարենայ ընել (Վախ զափա՞լը բանաստեղծութիւն, վա՞խ, հազա՞ր վախ, մէկիր քուկին մօռթուծիդ ալ ՀԱՅԱՐԵՆ պիտի ըլլայ եղեր):

— «Այս ամէն ապիկարութեանը հետ մէկտեղ (ալ տըրմիշ մի՛ ընէք. կ'ենէ ինծի հոչմար է), յանդգնիլ աշճան անուանել գերբնափիր բանաստեղծութիւնու՝ զոր գուրեր հազիւ կը ծնին (Օխուը Այտզմայի ջուրով չարտմառ մը գլուխով լուա՛) — աս կ'ենթագրէ թէ՝ իր քըննագատառութիւնն է ազման (Խըռուէն է ձայն մի՛ հանէք) եւ ինք փոխանակ եազման կոպեկով մազմանի մուհամէթովվ գոհանալու, խազման տաճած, թասման քակած (Քու ծիւադ անցնելու համար է, չիսնքի ա'լ իրաւունէ սափրթմիշ կ'ընես կոր), կ'ինայ գրականութեան մէջ եւ իբր չաղակրատ լազ՝ մանկուգոյ:

Հիմայ կրցա՞ք հասկնալ թէ ի՞նչ է աս մարգուն մէր ամբամը: Իր համոզումը, իր հաւատքը այն է որ, անպատճառ ինք բանաստեղծ է եւ բանաստեղծներուն ալ էն խրցախ տեսակը:

Դուն բան գործ չունիս նէ՝ քննադատէ, արդարացի

զիտողութիւններ ըրէ, բարեկամական խորհուրդներ տուր, ուղղութեան եւ հսմեստութեան հրաւիրէ՝ որպէս զի այս սէվտօյէն վազ անցնի: Զո՞ւր ջանք, անօգուտ վաստակի: Գլուխը չմանելին ի զատ՝ ասոնց ամէնուն իր պատասխան, պիտի ընդունիս թուշալից ոլաքներ, վիրաւորիչ ակնարկութիւններ, չթախային հառփէնտաղութիւններ, եւ իրը առաջին ու վերջին եւ յաւիտենական պատասխան թէ՝ «ԵՍ ԲԱՆ ԱՍՏԵՂԸ ԵՄ»վէսէլամ: իմ գերընտիր գրուածքներս 20րդ դարը միայն պիտի կարողանոյ հասկնալ, գնահատել ու վարձատրել, թէ՝ գրական փառաց եւ անմահութեան մէջ էան պիտի գամի թէ՝ իմ գլուխս—թրածուկի եղանակին մէջ—դսփնիէ պսակներով պիտի զարդարուի . . . ինչպէս Գուզկունծուքի բանայիրին զարդարուեցան՝ թագոսի տաճարներուն գուռները թէ՝ արտաքոյ ՀԱՅԱՐԻ ինչ որ կայ բանաստեղծ եւ բանաստեղծութիւն անունով՝ վիժաներ, ցնդածարանութիւններ, զառանցանքներ են անոնք (հեռու վրայէդ) եւ արբամաքուր բանաստեղծութեան, երկնային այդ հեշտանուագ օրհներգութեան դէմ՝ հայհոյանք ու նախատինք. զ . . . զ . . . զ . . . զ . . . աթ:

Եյ կիմոյ կարելի՞ բան է այս աստիճան յամառ, այս աստիճան օգոստոսմ ըսող ու անդող մաթահին խօսք հասկցնել կամ համոզել:

Սակայն չհամենաք որ, ես, Տիշէկեանս, յուսահատող կամ կիրք ելնող մարդ եմ. ամենեւին ոչ: Միայն կը վախնամ որ ներողամիա ընթերցողաց անուանելի կը դառնամ մեր Հազարին պէս ու գլխու. պտոյտ կը պատճառեմ:

Ուստի, իրեն հասկցնելու համար որ «ուէլիտէն պէօյիւք փիլ վար» եւ թէ՝ բանաստեղծութիւնը իրեն մենափաճառը չէ, եւ թէ՝ իրմէ շա՛տ աւելի՝ բնականէն օժտուած բանաստեղծներ կրնան եղեր գտնուել, ահաւապիկ, ես, Տիշէկեանս, պատիւ ունիմ Մեծարոյ ընթերցողաց ներկայացնել անա՞նի վսեմ, անա՞նի հիասքանչացին: անա՞նի գերազմայլաւեր, անա՞նի զգլիխական բանաստեղծութիւն մը, որմէ ո՞վ որ յաջողի, Ալլահ իշխն, քուաթ մը իմաստ հանել (խորհրդաւոր ըլլալուն համար), հրապարակաւ կը խոստանամ եւ բաց պնօ կուսամ որ, իրեն տանը տարեկան փայտն ու ածուխը, սխոտորն ու զարէն, միսն ու սապօնը՝ ես իմ ծախքալս հոգալէս ի զատ, Պէօյիւք: Տէրէի բիտացան ալ փառաւոր եալը մը իրեն արամագրութեան ներքեւ պիտի զնեմ:

— առթաք —

ԱՀԱԿԱՑՄԻԿ ԲԱՆԱՍՏԵԼՆՈՒԹԻՒՆ

Ո՞ն, երանելի, երիցո երանեալ էի այն ատեն: Բայց աւա՛զ, եղո՞ւկ ինձ եւ ամենայն հաւատացելոց եւ կաղաց եւ կուրաց եւ գոսացելոց:

Խթման առջի զիշերն էր, հաղար հատին վաթառն փարայ ուզեց. ափսո՞ս, սակարկութիւնս չյարմարեցաւ: Դո՞ւնէ՝ չիշէ խալանողները պատշաճաց չըլլայի: Ումանք՝ էղէտէնէն պիրապիր է, ըսին, սյլք՝ այլանկէուին էզմէն յանձնարարեցին, եւ տակաւին ուրիշներ՝ առարկեցին որ՝ թունը 18ը հինգ անցած կը մեկնին:

Օ՞հ, ո՞հ, ա՞խ, վա՞խ.—Խաւարասառոյց եւ կորաքամակ աչքերս՝ եօղուռոսին քեասէին հետ՝ պաստառոք ու երիզապինդօք հետեւեցան անոր . . . այո՛. մինչեւ Պարամ-Փաշա ետեւէս եկան ու ետ գարձա՛ն:

Հոսեցէ՛ք ուրեմն, ո՞վ աղի եւ պղպեղի արցունքներ, այս՛, խռովաններ լեցուցէք: Իսկ դուք, ո՞վ իմ պանծավին քթիս թէփէլէմէտ աղբերակները. դո՞ւրս թափեցէք ձեր մեղրածորան պարունակութիւնը: Եւ դուք, ո՞հ, ո՞հ, թաշկինակ հասուցէք, չամաշը՛ փոխեցէք, փիւռկաթիփ առէք:

Ա՞հ, ի՞նչկ'ըսեմ, եթերային եւ ըթըռային բագկաթոսի մը մէջ ընկողմանած, կ'զգամ թէ աննիւթական էակներ՝ ոտքերս կը լուան, եղունդներս կը կտրեն եւ... մատամիօլէ պսակներով ու եափրշխանէ պատմուծանով կը զարդարեն զիս: Ո՞վ զեփիւռ, ո՞վ վարդ, ո՞վ սոխակ, ո՞վ Հազար, ո՞վ իմին խամթօփի պէս բամպուխս, թօմպուփի ձագուկներուդ կէրտանին փիրէները քթուեն:

Օ՞հ, բի՛ւֆ, ա՞խ, օ՞ֆ.—Այո՛, էմին էօնիւն բազկատարած է, զարգավաթը խրթ է աս տարի, Ղալաթակուէսին ու Եանկըն Քէօչկին զիրար կ'ողջագուրեն:

Ա՞խ, վա՞խ, օ՞ֆ, աման: Այո՛, եւ այո՛, ջրակապոյտ ծփժանք, վէտիշտուն զլգեակ, սիսեռախուով հեծեծանք, կը լուառ . . . կըտկըտա՛՛նք:

Եւ ահա, ո՞վ գժոխքդ գժոխոց, երանեալ է այր, որ այր է: Ի՞նչ կ'ըսեմ, ո՞չ ապաքէն գրեալ է թէ՝ քէօփէք մէմէսիին պիւփթէքը գերահրաշաճաշակ կ'ըլլայ, տզրուկին հաշնին՝ անմահական, իսկ սողուծան տօլմասին՝ մեծահամբաւ է՝ իրեւ չքնալ մէզէ մասթիփային:

Ա՞խ, օ՞փ, բի՛ւֆ—Այո՛, անմահութեան այն օթեւանն, ո՞վ գու ընտրեալզ, Յիսնակին պահքին էր, բազմավաստակ եւ համեստունակ, ի՞նչ կ'ըսեմ. քու գագաղիդ շուրջը, Զիփթէ՝ հավուզներուն եղերքը եւ Ծակ քարին այազման:

Օ՞հ, ո՞հ — Յուսածիծադաղ դու վեհապանծ արշալոյս՝ որ վկայ ես անկաշառ՝ թէ ի՞նչպէս կը լուսցնէի գիշերները եւ խահվալմըն միասին կ'ընէինք: Յիշէս արդեօք:

Ա՞հ, անոր սփառփինին էօքճէն էր որ իրեւ մանեակ կը կախէիր, իսկ ես, ախ, ո՞հ, միտիափի կեղեւներուն վրայ տանշակոտոր՝ ստուերամած խափուսիային շոգիով արփշիս՝ Մայր Հաշիս կը գրէի:

Աւա՛զ, ափսո՞ս, եղուկ, ը՞հ, մը՞հ, Ո՞վ եթեր, ո՞վ լուսին, ո՞վ կէճէ: ոչ փա, ո՞վ իմ էքմէքճիիս չէթէլէն, ո՞վ զեփիւռ, Ո՞վ Հանըմէլի, այո՛, ի՞նչ կ'ըսեմ, ի՞նչ կ'ըսէ: Ամէն:

ՏԻՇԷԿԵԱՆ

Յ. Գ. — Տորիներ առաջ, բանաստեղծական այս չըքնառ գոհարս փոանսէրէնի թարգման ելով՝ ողորմած հոգի Վիգթօռ-Հիւկօին զրկած էի: Այն ալ—լուսերուն մէջը պառկի—Բարիզի մէջ որչափ անուանի բանաստեղծ ու մատենադիրներ որ կան, ինչպէս Հոմերոս, Վոլթէռներս աէս Շնորհալի, Շէքսփիր, Տրեյֆիւս, Պղատոն, Մօլիէռ, Տանդէ, Մատամ-Անկօ եւն. եւն. ասոնց ամէնուն ալ զմայլերով ու յափշտակութեամբ կը կարդայ, Անսնք որ ըսես, մարդիկը ի՞նչ ըլլանին չեն գիտնար եւ ջերմապէս կը յանձնարարեն Վիգթօռ-Հիւկօի, որպէս զի իմ բանա-

տեղական համարիս համար իրենց անդնդախոր ոքանչացումը և շնորհաւորութիւններն յայտնող զիր մը զրէ:

Խնջալահ, օր մըն ալ այն նամակը կը հրատարակեմ եւ այն ատեն, նոյն խակ վիգթոռ-Հիւկօի վկայութեամբ կը համարզուիք թէ՝ իբրեւ բանաստեղծ ի՞նչ անհուն եւ անսահման տարբերութիւն կայ եղեր Տիշէկեանին եւ Հաղարին մէջտեղ:

ՆՈՅՆ

զիւ թէ աւարտած էի ընթերցումն ահա անձրեւի մեծակակ կաթիլ մը ինկաւ ճիշտ Մնակեանի Մ. ին վրայ . . . Երկինք նայեցայ, օգը սեփ սեւ մթագնած էր:

Այդ երեկոյին խարէական անձրեւի սպառնալիքն էր պատճառ որ տեղի տուաւ հարիւրաւոր ընտանեաց գարձին, առաջնորդուելով թուղթէ Ֆէնէռիկին եւ ողջունուելով ծաղու եւ հեգնական քրքիչներէն :

Անձրեւի պատճառաւ Մնակեան չէր եկած: (Անձրեւը առիթն է, իսկ պատճառը, բուն նպատակը ինձի մութ է):

ԼԱՊՏԵՐՆԵՐՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

— Հօ . . . բարի իրիկուն միւսիւ Զիկ-զակ:

— Եւ Աստուծոյ բարին բարեկամս . . .

— Դո՞ւք ալ թատրոն . . . բայց կանուխ չէ:

— Ժողովրդական զլոյցին նայելով շատ բարձութիւն կը յուսացուի, ժաման կնիկներս պէս կանուխ երթանք որ տեղ գտնենք:

— Բարի զրօսանք եղբայրս որ թարգմանի պօն ամիւզըման: Անցեալ շարթուան յուսախաբութիւնս ինձ բաւական համարելով չեմ ուզեր կրկին ծաղու առարկայ ըլլալ ներեցէր լուցի մը ունիք սա լապտերս վառեմ . . .

— Բայց ի՞նչպէս կրնայ ըլլալ, տես այս անդամ, լապտերները վառուած նուագածուաց խումբն ուէքլամը չէք լսեր, եւ հոն դիմող անհամար լսուերը՝ որք մէկ մէկ հանդիսատեսներու խումբեր կը ներկայացնեն . . . Ո՛չ, ո՛չ, չեմ կարծեր եւ աւելին՝ կը յուսամ թէ ժողովուրդը գոն ընելու համար ոչինչ խնայուած է այս անդամ . . .

— Ե՞ն, ես չէի ըսողը, երանի թէ . . . գիշեր բարի:

* * *

Սկիւտարցին ականջին դեռ կը զարնէ լնդ աղօտ Պաշի թատրոնին բեմէն մեծ վարպետին՝ Սընակեանի մենախօսութիւնը. երբ Թշուառ ընտանիք մը անուն խաղին մէջ երախան ու ալեւոր ծերուկը կը լացնէր իր յուզի շեշտերով:

Այդ ձայնը, այդ թատրոնը, խաղն ու յոյսը հայեցան բոցելուն մէջ, այն կիրակին երբ խաղողը կ'օրհնուէր . . .

Անցան այդ օրե՛րը . . . խոլ յիշատակ մը թողլով Սկիւտարցի թատերասէր հասարակութեան սիրու եւ անշէջ կայծ մը դնելով չէնքին տիրոջը՝ Տաքէս աղայի հոգւոյն մէջ . . .

Շաբաթիներ առաջ գիշերային ներկայացման մը երեւակայական իրականութիւնը ելեկտրական հսանքի մը պէս կը դառնար հասարակութեան բերանները. Բայց ո՞ր շաբաթը ո՞ր ամսուան մէջ, ի՞նչ խաղ. . . Վերջապէս, ալա պօնէօռ, անցեալ Յուլիսի 24, յարաթ երեկոյին ամէն շոգենաւէ ելլովին ձեռքը մի գունաւոր թուղթ կը գնէին . . . Պատրանքը իրականացած էր, Մընակեան Զիֆլիկի պարտէզը Արդար ապաշաւը պիտի ներկայացնէր ամբողջ իր խմբին օժանդակութեամբ. հա-

շ հօ, միւսիւ Զիկ-զակ, դարձեալ ձեզի հետ, նոյն փողոցին, նոյն տեղը, նոյն նպատակաւ . . .

— Այս անդամ զիտցածիդ պէս չէ խնդիրը, Սկիւտարի բոլոր տուները գրեթէ մէկ մէկ գերեզմանաքար դարձան մութ ու ամայի, սա բաղմնթիւնը տես, առանք բոլորն ալ ետ դարձնելը գիւրին բան չէ, ալ այս գիշեր պիտի յաջողինք:

— Սուս, կեցիր նայինք կառքի մը ձայնն է. . .

— Եղբայր, ժամ երեքին մօտ է դեռ ո՞րու կ'սպասուի:

— Քա պարի իրիկուն ձեզ եավրուներս, Մնակ աղան հոս պիտի խաղայ եղեր . . .

— Ճեղեկութիւն չունինք մայրիկս, մենք ալ քեզի պէս անոր համար եկանք ամա, քիչ մը համբերէ նայինք . . .

— Քա մեղայ թօփուխներս ճուր ինչաւ, քռւսա տչքէս կը վազէ կոր տահա ինչ խրտար կայնիմ. հիմայ ուր է նէ խուօզները կը խօսին, մեղայ նվայ մեղքիս, օյին իշինտէ օյին . . .

— Կրկին գիշեր բարի թատերասէր բարեկամս, ես մտադիր եմ տուն դառնալու. առաւտուու խաղին մանրամասնութեանց կ'սպասեմ: Շուտ մոխր որ տեղ գտնես:

— Բայց կեցիր բարեկամս տես կառքերու ձայն կայ . . . մօտեցան:

— Դուք կարծեմ կարճատեսութիւն ունիք, չէք նըշմարեր մէջի մեծ շիշերը որք կը ցուցնեն թէ Ալէմոտալին կուգան եւ պաղ ու անուշ ջուր կը կրեն, . . .

— Աւա՛զ յուսախաբութեանս . . .

— Գիշեր բարի. մեր խօսակցութիւնը կը շարոււնակենք յաջորդ շաբաթ նորին հոս, այս պարտէզին մօտ նորին Մնակեանի չգալուն վրայ:

— Իր թիւյ տէօքէն ախշազը հանրած անօթ Զիֆլիկը լոյսերու մէջ ողսուած էր այդ գիշերը: Սկիւտարի հայ լայֆը, յոյն լայֆը իր ամբողջութեամբ կը փայէր, տուներուն առջեւ, պարտէզին մէջ, ծաւերու տակ, զոյգոյգ, խումբ խումբ Ամբողջ մընողորաը բառֆիւմըսի կը հոտէր: — կնկան հոտ—ինչպէս երդած է Յ. Ալիբար: Միւսիները թութ ալու շիք, սամանք մէկ մէկ պարտէզ կրելով իւրեանց պութօնիկ սին վրայ, ոմանք գիշերային քսութիւններով (բայց կէ ճէլիկ չի հասկնաք):

Բոլորն ալ զարմացակասն ժպիտներով իւրաքանչ

յելով, մինչ անդին նուազածուաց ընտիր մամսախումբ մը (հոգարարձական չի կարծուի) նուռնինայ կը զար-նէր: Բայց ո՞վ է ունկնդիրը, ո՞րու է այդ քրանաթոր պոռչըսուքը . . . :

—Եկա՞ն . . . եկա՞ն . . . եկա՞ն (Մեսիան, կարելի է)

Ներս մտէք, տոմսակ առէք, նստեցէք . . .

—Ահա բազմութիւնը որ կրակէ վախչելու տենչով մը ներս կը խուժէ ու կը ցրուին հոս հոն, ամֆուները մէկմէկու ձեռքէ յափշտակելով . . .

—Ծօ թէլաշը ձգեցէք տէ գործը հասկնանք, ո՞վ եկաւ ինչ եղաւ, ժամը չորսն է, լուսցնե՞նք պիտի:

—Պատանծէ' . . . Ալիքսանեանը, բէրտէճի Մուշոնը իլէն թիւթիւննի Խամպուսիկը եկեր են, գիտես քի կըն-կան շաբիսա մը իլէն պասմա բէշ մըն ալ տեսայ կարծեմ քօլամի Մարեամն ալ եկեր է . . .

—Ծօ խելքի՞դ եկաւ. քոլամին հոս ի՞նչ բան ունի:

—Հշըթ հ՛շ շթ . . . սուրայա պիլէթ վէր . . . (շափ, շափ շափ) կը ծափահարեն:

—Եսրէն չէքերը ճուրը ինկաւ, հայտեցէք, քէնէոփ եաք ծո պէճըրիկ . . .

—Ծօ որչան եկու նայիմ խեր ըլլայ . . .

—Հիմայ կէս թափրմը եկան, Մնակեանն ալ պիտի գայ եղեր մէյմըն ալ տունէն գուրս ելլամ ըսելնիքէն, վարտիքն բաշային գրայ կոխելովլբուրցուցեր է, էյ մին-չեւ որ տուն դառնայ տէ կարել տայ նէ վախիթ կանցնի տէյի այս շաբթու չեմ կրնար գալ ըսեր է . . .

—Էյ աս աղուսր օյին, աղէկ որ Ալիքսանեանն ալ ուշխուռը չէ փրթեր . . .

—Պուավօ՛ Մնակեան, պուավօ՛ Ալիքսանեան, պի՛զ պի՛զ . . . հուռա՛, ձայները կը բարձրանան եւ հարիւրաւոր ա-րու եւ էկ ամբոխը ըստ սովորականին կը դառնան, հայ-հոյան քներով ապակոմելով Զիփիլի մթնոլորտը:

Ժամը հինգն է Տիկիններն ու օրիորդներն իրենց փուտանին չի թափած, իսկ միւսիւ ֆլուսդ քլասներն իրենց պութմնիէսի ծաղկեփունջին թարմութեամբը, ի-րենց լապտերին կը հետեւին: Պատրանքը, երկրորդ ան գամ ըլլալով կը ծիծաղի Սկիւտարի թատերասէր ոգւոյն եւ տղայական խարիւթեան վրայ:

Զիփիլի պարտէզի նախորդ ոգեւորութեան ու փայ-լին հիմայ մութը կը տիրէ միահեծան, ատեն ատեն հեղ-նական մեղմ սոյլ մը ձգելով դարցող հասարակութեան ականջին: Լաւուերները կը մարին, բեմը իւր դիմակը կան-չընէ, հին վարագոյրը երեսին, ու հոն ներսը ընդհանուր հանդարտութեան մէջ քէսին առջեւ մէկը նստած է տ-ռանձին: Համրիչ մը տէտէի եւ տէրտիլի խոչըր համրիչ մը կը չըթչըթայ չոր մատներուն տակ: Հարիւր տիրհեմ-նոց շիշ մը եւ գաւաթ մը ջուր կայ իւր մօտը . . . : Կը խսէ՛ր այն, կը խմէր իւր բաղդին կենացը, կռուելով խըղ-ձի ձայնին հետ, որ համբերութիւն կը պօռար . . . : Խը մեց այդ մարդը խմեց ու ինկաւ ոտսկալի քօշըմաւնե-րու մատնելով հոգին . . . : Տաքէ՛սը . . .

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

Գ.Ա.Խ.Ա.Ա.ՑԻՆ ԿԵՍ.Ն.Բ.Է

Ա Ն Պ Ա Զ Յ Ո Ւ Թ Ե Ա

Թող ներուէ մեզ այս անգամ ուրուագծել դիմա-ստուերը այս ոչ-աննշան արարածին:

Զնտաներես, նիհարակազմ, տիտան-հասակ անհա-սուկ մարդ մըն է այս անծը. նենդամիտ է այնքան, որքան խորամանկ աղուէսը գոռող է այնչա՛փ, որչափ հպարտ ճայը, վագրի մը չափ անգութ է, ոխակալ է ա-նապատի կենդանի նաւուն չափ, ապերախտութեան մա-սին, իմը իր գով գաճաճ մըն է, ուտող, ուրացող, ազ-գին չնորհիւ կ'ալլի, միւս կողմէ ալ վար շմար բամ-բասելէ օտարաց առջեւ, թերեւս, սիրելի ընթերցո՛զ, քիչ մը արտասահման գտնես այս նմանողութիւնները, ասկայն մի՛ աճապարեր, սպասէ պահ մը եւ անշուշտ պիտի համոզուիս յետագայ նմոյններէն:

Ուսուցիչ է, լիկ պահեստի. իր մէթոտը անդրջրհե-ղեղեան գրութիւն կը բուրէ, անտեղի նախապաշարում-ներով, արտառոց առասպելներով եւ ի մի բան ծըթ-ոած սկզբունքներով խճողուած. «պարտապանաց»—եր-կարավիզ. զիսի տէր մէկն է. իր իսկ յայտնած վարկած-ներուն՝ բացայատ գերակռութիւն մը կուտայ, իր ու-ղեղին վրայ տարօրինակ համարում ունի. ահա անձնա-գոլութեան մարմնացումը, Աս՝ Ոսկեգարու լեզուին իբր թէ հիացող, ամբապինդ կառչած է կործալեզու, դրա-բարախտան ոմի մը, մինչդեռ եկու տես որ ո՛չ եկեղեց-ույ լեզուին, ո՛չ ալ աշխարհիկ գրականութեան հմուտ է. այս մասին եթէ մէկը գմբազդութիւնն ունենայ իր կարծիքը իմանալ, յոխորտանօք կը պարծենայ իր հան-րագիտակ-համայնապարփակ-խելապատակին վրայ. ան-համբայր բնոյիթ մը ունի. հասարակ մահկանացուներու-մատչելի չէ. ի մէջ այլոց օրինակ մը իր սաւ սրտու-թեան.—ժամանակի բերմամբ, մերթ ընդ մերթ կը յա-ջողի Ազգ. պաշտօններու գլուխ անցնիլ եւ ըստ հա-նցս գործել՝ ամէն ինչ որ իրեն յանձնուի. խակ ու հա-րեւանցի համոզումներու երեսէն, անցեալ տարի ալ, աղ-քատախմամ հոգաբարձութեան իբրեւ անդամ, իրեն կը տրուի (4) չորս ոսկի բարեկենդանի առթիւ հացակարօտ, աղքատաց բաշխուելու համար. երկար շընենք, նոյն գումարը վար կը դնէ երրորդի մը հետ ունեցած հաշ-ույն փոխան. ահա անգմթութեան տիպարը, որ մեղան-չած է նոյն իսկ իր պաշտօնի պարտաւորութեան դէմ:

Իր պիելի զբաղումներուն գլուխ գործոցն է խար-դաւանանք կեղծիք եւ չարամսութիւն. աւասիկ վո-ւերական յարացոյց մը. —հերու, Եգիպտասի մէջ կը մունի Զալէպղի ազգային մը, որու ձգած հարստութիւնը ձեռք անցնելու համար ժառանգորդները զինք վախանորդ կը կարգեն որ ըստ այնմ կ'երթայ յԵգիպտաս, սակայն խել-քին գալով յանկարծ խորհուրդ մը միտքը կ'իյնայ սա ի-մաստով. Հաշխատութեան իբրեւ վարձք արդէն պիտի ստանամ 5 %, ուստի երթամ Հայէս, բաժինս 10ի վե-րածելու»: Կը վերագառնայ հոս, հոգւով մարմնով կ'աշ-

Խատի իր յղացած գաղափարը իրազործելու (որովհետեւ մեծ հաւատք ունի իր մտածումներուն ու գաղափարաներուն վրայ) սակայն ժառանդորդները նկատելով որ իր պայմանագրութիւնը այդպէսով ծաղրած եղաւ, ուստի պաշտօնազուրկ ըրին վիճք. ահա ասոր վրայ չկար սարբկութիւն մը որ չըրաւ:

Ահա ագահութեան եւ ընչաքաղցութեան վնասը, խեղճ ողորմելին իր բանգէտ խելքովը առջինէն ալ զըրկուեցաւ:

Ասոր շահատակութեանց եւ չարաշահութեանց շարքը ոչ սկիզբ ունի ոչ ալ վախճան: այս միակ սատճառաւ կը խնայեմ ընթեղցողներուն թանկ ժամանակը:

Հայէպ 16 Յուլիս 99

ԶԳԱՑՆԻԿ

ԱՆԿԵԴԾ ԽԹԱՏՈՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Դէմքով հեռու եմ համակրելի ըլլալէ, չի պիտի ըսէի այս բանը, եթէ կեանքիս եւ աշխարհիս մէջ գտնուէր մէկը որ հակառակը հաստատէր. . . րայց թերեւս դէմքիս անջնորհ մասը եւ հակարելի արտայայտութիւնը չեզոքանար եթէ բնաւորութեամբ անոյշ եւ քաղցր ըլլայի: ընդ հակառակը եթէ օր մը ժողով մը կազմուի սառուցեալ ովկիանոսի—Միպերիոյ խորէն սկսելով—ընդհանուր ներկայացուցիչ մը կարգելու համար, ես բարձրագուխ պիտի ներկայանայի, պուալով «Ե՛ս, Ե՛ս միայն իրաւունք ունիմ այդպիսի արժանավայել վարձատրութեամբ մը պսակուելու»:

Չեմ յիշեր կեանքիս մէջ ո եւ է օր մը, որ մէկու մը բարեւ տուած ըլլամ, կամ վոխադարձաբսր' ո եւ է մէկը ինձ բարեւ տուած ըլլայ. որովհետեւ այդ տեսակ անխոհեմ փորձ մը ընողը պիտի պատժէի ձեռքի սեղմումով մը, որ զի՞նքը սառեցնէր ոտքին եղունդներէն սկսելով մինչեւ գլխուն վերի մասը:

Տունա հիւրեր ընդունիլ, եւ կամ ուրիշներաւ տուն այցելութեան երթալ բնականաբար ինձի համար չեն. չեմ յիշեր նաեւ որ եւ է օր մը, որ մէկու մը որպիտութիւնը հարցուցած ըլլամ եւ վոխադարձաբար . . .

Տանս մէջ եթէ ծառաներ ունենայի—աղէկ որ չունիմ—անպատճառ պիտի շփոթէի ծնողքիս հետ, եւ ինչու ունենամք քանի որ արդէն ծնողքս իրը ծառայ կը գործածեմ, հպատակեցնելով զիսէնք իւրաքանչիւր քը մահաճոյքներոււ:

Մարդիկ զիս ո եւ է արհեստի, կամ ասպարէքի անյարմար դատած ըլլալով—եւ իրաւունք ունէին—բաւական տարիներէ ի վեր հայրիկիս քովիկը պարզ եածուի մըն եմ. բայց առաւօտ եւ երեկոյ ուսոզէմ +լսով կ'երթամ կուղամ, միշտ մէկ քանի լրագիրներու տրցակ մը ունենալով գրաւանս. եւ եթէ պատահմամբ ինայէի մը հանդիպիմ, կարծեցնել կուտամ թէ մէկ քանի «Հազարներու» հետ կը խաղամ. բայց իրականութիւնը սա է որ մէկ քանի հազար . . . իտուիչ կուտի իսկ տէր չեմ (*):

(*) Խնդրեմ ատիկա մ'ըսեր,—կ'երեւի թէ գլուխդ պատած չէ. ասլա թէ ոչ տեսած պիտի ըլլայիր կուտերը:

Տանը մէջ 5 վարայ ծախք չունիմ, կ'ուտեմ կը խըմ, +էֆո կը նայիմ, բայց եթէ 5—6 աթոռներու վրայ բռուելու եւ կէլշնու հերաց կամ է+ծուցի Բացրէ+ կարդալս տեսնէք.—առանց բառ մը իսկ հասկնալու—մերտանը պարտէզին մէջ, անսրատճառ պիտի ըսէք, սա՛ դիմացի հորիզոնին վրայ գտնուող շէնքերը, ամբողջ սամարդունը ըլլալու է. իրականութիւնը այն է որ տուն չէ, նէ՛իշ մը անգամ շինելու կարողութիւնը չունիմ:

Տանը մէջ շատ քիչ անգամ կը խօսիմ— հաղիս ամիսը մէկ երկու բառ—մայրոս հետո խօսած ժամանակ, —խեղճ մայր—դողալ կը սկսի, միեւոյն բանը կ'ընեն նաեւ հայրս եւ քոյրերս, որոնք օր մը եթէ դիպուածով դէմքիս վրայ ժպիտ մը տեսնեն Գոլոպասոի շափ պիտի ուրախանան, նոր երկիր մը գտած ըլլալուն համար, չեմ ուզեր զիրենք շփացնել:

Եւ եթէ տանը մէջ ամենափոքր բան մը հաճութեանս հակառակ գտնեմ, հուր ու բոց, շանթ ու մրրիկ կը տեղացնեմ ծնողքիս գլխուն, բայց եթէ ամէն բան ի կարգի է, գարձեալ շարաթը, կամ երկու շարաթը անգամ մը այս սովորութիւնս ի դործ կը գնեմ, իրերը հաւասարակշիռ վիճակի չմը մէջ պահած ըլլալու համար:

Բայց կաղաշնմ, չելլաք սիրելի ընթերցողք, մէկն իմէկ զարմանքի բացագանցութիւն մը եւ կամ սարսափի աղաղակ մը արձակէք, երբ ըսեմ թէ, այս ամէն պըժգալի յատկութիւններովս եւ նողկալի ձիրքերովս . . . կարգուեցայ. եւ հիմայ որ, այո՛ կարգուեցայ, վերոցիշեալ բոլոր առանձնայատկութիւններս իզործ դնելի զատ, մէ՛ կ քանի աստիճան աւելի բարձրացուցած եմ, ծնողաց հետ խիստ վարուվիլս . . . կնկանս աչքը մտնելու համար . եւ հիմայ կնկանս հետ ձեռք ձեռքի դաշնակցութիւն մը կազմած ենք, . . . անդրսիաբերեան արշաւախմբի մը մասնակցելու: Բայց անկեզծօրէն կը խոստովանիմ նաեւ որ, այս ամէն յանցանքները հօրս է, որովհետեւ եթէ երբէք օր մը մէկ քանի զոյգ սէլլ եւ կամ կոնակիս մէկ քանի բուռնու գաւառակնի հարուած զրոշմած ըլլալը, անկեղծօրէն կը խոստովանիմ որ, շատո՞նց, մէկ կողմ ձգած ըլլալով գէշ ունակութիւններս, մտած պիտի ըլլայի, մարդ ըլլալու շրջանին մէջ, ուրկէ հիմայ վարսախներով հեռու կը գտնուիմ:

ՄԿ

ՍՍ. ՆԱՍՍՈՒԹԵԱՆ ՎԱ. ՐԺԱ. ԲԱ. Ն

ԺԹ. ՏԱՐԵՇ ԲԶԱՆ 1899—1900

Վարժարանիմ ժԹ. առաեշրջանը կը սկսի յառաջիկաց (1899) սեպտեմ. 1ին: Նորեկ աշակերտաց մուտքի քննութիւնները տեղի կ'ունենան օգոստ. 30ին եւ 31ին, իսկ դասերը կանոնաւորապէս կը սկսին սեպտ. 4ին:

Թոշակաւոր աշակերտաց շնորհնելութեան պայմաններուն եւ այլ տեղեկութիւններու համար, ծնողք կամ պաշտպանք կրնան այժմէն զիմելի է. Պոլիտ Ազգ. Պատրիարքարանը եւ կամ ի Կարին վարժարանին, տեսչութեան:

Յառաջիկայ տարուան համար ձրիալարժ սանուց ընդունելութիւնն արդէն կատարուած ըլլալով, այդ մասն ո եւ է դիմում առանց հետեւանքի սկսի մնայ:

Կնիք տեսչութեան

ՍՍ. ՆԱՍՍՈՒԹԵԱՆ ՎԱ. ՐԺԱ. ԲԱ. Ն

ԱՊՈՒԵՑ ԵՒ ԱՇԽԱՅՑ

Տան մը մէջ:

—Դէրգ, զաւակս, պախալը կէնէ եկաւ փարա ուզեց:

—Շաբաթ օրը թող գայ, ըսէիր:

—Անանկ ըսի . . . ան գնաց՝ սախան եկաւ,

—Անոր ալ շաբաթ եկու ըսէիր:

—Անոր ալ անանկ ըսի՝ խասապին ալ:

—Աղեկ ես ըսէր:

—Երիկուան տէմ էքմէքճին եկաւ,

—Շաբաթ օրը ըսինք ա՛:

—Ես ալ անանկ ըսի . . . հա՛ պիտի մոռնայի, առուն տնուեսը ըսաւ քի չօճուխին համար դպրոցէն հափթալըր ուզեր են:

—Հափթալին ըսածդ շաբաթ օրերը կ'առնեն:

—Ըսի նէ՝ 10 շաբաթական եղեր է ըսաւ. ան արալըս կաղճին եկաւ. անանկ առակեց, անանկ առակեց քի . . .

—Բաթըստըն ի՞նչ է. շաբաթ օրը թող գայ բարան առնէ:

—Մէյտանի քէօմիւրճի՞ն ալ տալիք ես եղեր:

—Զաննըս, քանի մը դրու կ'ուզէ:

—Աման զաւակս, ան պէլալը մարդուն ծառքէն իս ազատէ՛:

—Մայրիկ, աս շաբթու ամէնքն ալ կը մաքրենք:

—Ճանըմ օրթու, աս շաբթու ըըմինտըֆէոին բիանքօ՞ն պիտի քաշուի:

—Չէ, ինչն հարցուցի՞ր:

—Սանքի աս պարտքերը հափթալըսովլդ մաքրուեմք բան չէ տէ . . .

—Դուն անհոգ եղիր, շաբաթ օրը կը կարգադրենք.

—Զաւակս, ամէն ատեն խօսք կուտաս, շաբաթը գալուն պէս չունի՞մ կ'ըսես կոր:

—Ասկէ ետքը չունիմին տեղը հարարա կ'ըսեմ:

—Հա ամա, անոնք ալ վաղը մեզի կ'ըսեն հարարոն:

—Անհոգ եղիր, անոնք ասդուշ մարդիկ են, կէնէ կուտան:

—Ապուշ են մի՞ . . .

—Անանկ է եա՛, քանի որ աշխարհիս մէջ կայ ասպարիկ տուող ապուշ մը, անսպատճառ իր գէմը պիտի գտնէ տնկուտիաբար ուտող աշխայժ մը:

ՔԻԿՄԱԼԻՌՆ

ԱԼԱՖԲԱՆԱԿԱ

—Տասնըշնդ տարեկան տղոց գինետուն յաճախելը, ալաֆրանկա է:

—Աղջլանց սիկարա խմելը, ալաֆրանկա է:

—Զաւկին՝ հօրը դիմացը ոտքը երկնցնելով նստիլը, ալաֆրանկա է:

—Երիտասարդ վարժապետի պաշտօն չտալը, ալաֆրանկա է:

—Տնօրէն եմ ըսելով, գլխուն մազերը երկնցնելը ալաֆրանկա է:

—Կէտիկ-Փաշայի թաղ. Խորհրդին աճուրդով ուսուցիլը, ալաֆրանկա է:

—20էն վեր տարիք ունեցող օրիորդաց կարձ փիստան հագնիլը, ալաֆրանկա է:

—Զախ ձեռքով ճաշելը, ալաֆրանկա է:

—Եկեղեցւոյ մէջ մէկ ձեռքը գրալանը եւ միւս ձեռքը պաստօնով կենալը, ալաֆրանկա է:

—Մագրիգիւղի հոգաբարձութեան տեսչին՝ դիմացը լուրաց ուշած բոնելով կենալը, ալաֆրանկա է:

—Կիրակի օրերը ուիշացին թաղ. աղաներուն տուները մէկիկ մէկիկ ստութելով խորհրդարան հրաւիրելը, ալաֆրանկա է:

—Նորընծայ վարդապեաներուն տունէ տուն իրեւ քահանայ հովուելը, ալաֆրանկա է:

—Քահանաներուն՝ իրենց եկեղեցին շատ հեռու բնակութիւն հաստատելը, ալաֆրանկա է:

—Եանանց՝ իրենց ամաւանոյն առանց ածականի առունը տալը, ալաֆրանկա է:

—Մագրիգիւղի թաղ. խորհուրդի անդամներէն ումանց հրաւարելէն վերջը դարձեալ խորհրդարան մտնելը, ալաֆրանկա է:

—Թաղ. խորհուրդոյ անդամակցութիւնն չունեցողներուն կիրակի տռաւօտ Միխալին կաղինոն, ուիչը լունելէն վերջը, խորհրդարան երթալ թաղային գործերու խառնութիլը, ալաֆրանկա է:

—Երիտու պաշտօնէի համար ամբողջ ուսուցչական խումբը հրաւարելները, ալաֆրանկա է:

—Եէնի. Գաբուկի վարդապետին՝ քարոզի տանեն փոխանուկ աւագերէցը գաւադունը ձեռքը տալուինքն անդին ասդին փնտուելէն վերջը լուսարարին հոն է պօռալը, ալաֆրանկա է:

—«Բարի լոյս»ի գէմ վիխանակ Աստուծոյ բարին ըսելու բարիլոյս ընկըլը, ալաֆրանկա է:

—Եկեղեցիներէն խսիրները վերցնելով մեզը գանեփա շարելը, ալաֆրանկա է:

—Պարապ պատրոսդ ուսուցչի մը՝ անոր ասոր պաշտօնը խլելու համար մրցում մը պիտի առաջարկեմ ըսելը, ալաֆրանկա է:

—Առանց «Հայր մեր»ի կամ խաչակնքելու ճաշի սկսելը ալաֆրանկա է:

—Ննջեցեալ մը առանց եկեղեցի տանելու ուղղակի գերեզմանատուն տանելը, ալաֆրանկա է:

—Ննջեցեալ մը երկու անդամ տանը առջեւէն անցնելը, ալաֆրանկա է:

—Օրիորդիներուն հովանոցի տեղ պաստօն գործածելը, ալաֆրանկա է:

ԴԻԱՄ-ՆԻՆ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆ ՖՐԱՆՍԵՐԻՆ

Ի պէտս հայ ուսանողաց

Գ.Ի. 60 ՓԱՐԱՅ

Պ. Պալէնց, Դրավաճառ-Հրաւարակիչ

Ն Ա Մ Ր Ա Ե Ր

Մայրի՛կ, հացագործը եկաւ:

—Կայնէ քա սրվոր աշկին մէյմը երեւամ, զէրէ 2—3 օր է քի բերած հացը բիւթիւն խմոր է: Հաճի աղբար, հաց մը տուր նայիմ:

—Տամ տիւտիւ հանում, հիւրիւմմէ՛:

—Ասիկա խմոր է. պաշխա մը տո՛ւր:

—Քուլին մէկ է:

—Սա թարաքը մո՞ւկն է կ'երեր, ի՞նչ է եղեր:

—Քօրական (քիւրէկ) կօթն է մտեր:

—Քա ձանցմ, աս ամէն օր մեզի խմոր հա՞յ պիտի կերցնես:

—Քուլին մէկ է ըսինք ա՛:

—Մեղայ տէր իմ Աստուած, ատ քիւլդ մոխիրդ պաշխասիին տար կլլեցուր. իրեք տարի է պիր տիւզիչ քարաս կառնես կոր:

—Բամնանքդ ալ իրեք ատրի է հաց կուտես կոր:

—Զէ՛, չէ՛, արթըի աս մէկ երկու օրուան բերած հացերդ բիւթին խմոր են:

—Բէրէմ արէ տիւտիւ հանում, մի՛ պոռար:

—Մեղայ ինչու չպիտի պոռամ, հախ չունի՞մ պոռաւ լուս:

—Շիտտակ է, չորս օր էռաջ չէթէլէն լեցեր էր նը՝ հիշ խօրաթա մի չէիք աներ, էրկու օր է՛ ուր 25 զրչի թէսլիմաթով չէթէլէն քնչը մի թէնպի արիք ա՛, հըմայէկս տէր Բարթամին ողաթափին պէս լեզիւդ էրկընցեր է:

—Եյ սանքի ի՞նչ ըսել կ'ուզես:

—Էսել կ'ուզիմ ուր՝ ատ խուսուսը՝ չէթէլէին պօչը էրկինցած ատենը ըսես զէրէ ան ատեն խմորն ալ կուտիս, քէրէկն ալ:

* *

Ուռսերը ու Ռումէնները շատ հաւատացեալ են. եւ կեղեցին մը առջեւէն անցած ատեննին զլիսարաց կը խաչակնեն. չորեքարթի եւ ուրբաթ օրեր սովորութիւն ունին պահք բռնելու. աւազակներն անգամ այս պահեցողութիւնը կը յարգեն:

Օրինակ մը.

Անցեալները Ռումանիոյ և . . . քաղաքին մէջ երեք աւազակներ՝ տօնավաճառէ վերադաշնալու վրայ եղող մարդ մը կը սովաննեն, անոր պայուսակը գողնալու համար՝ որուն մէջ դրամ կայ եղեր, ու ձերբակալուելով կը ներկայացուին պատժական ատեննին:

Հարցադաշտութեալու մէջ դուք էք այն մարդուն սպանիչը. ուրեմն ըսէք տեսնեմ, շաբթուն ո՞ր օրը գործեցիք այս ոճիրը:

Ոճադաշտութեալու մէջ. —Ա՛լ հասկցուեցաւ թէ դուք էք այն մարդուն սպանիչը. ուրեմն ըսէք տեսնեմ, շաբթուն ո՞ր օրը գործեցիք այս ոճիրը:

Երկարութեալու մէջ զինգչարթի էր:

Երկարութեալու մէջ, ո՛չ, այն օրը ուրբաթ էր, վասն զի սպանեալին պայուսակէն խաչած հաւ մը ելաւ, ու թէ եւ ես շատ պնդեցի որ նսափնք ուտենք, բայց ստոնք արդինցին, ուրբաթ օրը պահք է ըսելով:

Երբուրք. —Եւ՝ շարաթ օրն ալ չի կրցանք ուաել. վասն զի . . . ձերբակալուեցամք:

(Կը անոնէք, Աստուածավայրի քրիստոնեաները, որոնք մարդասպանութիւն կ'ընեն, բայց պահք ըլլալուն պատճառաւ խաչած հաւը չեն ուտել):

* *

Տօքթօ՛ր, կը կարծէ՞ք թէ ծխելը վեասակար ըլլայ:

—Անշուշտ, բարեկամն . . . վառարաններէն դատեցէք, անոնք որ չեն ծխար՝ լաւագոյններն են :

* *

Վերոնիքա հանըմ, բան մը խմացանք, էյ բէք խընդացինք քրոջդ աղջիկը Հոսութիցան նշաներ էք եղեր, իրա՞ւ է:

—Այո՛, իրաւ է, տառօսը չիֆթէներուդ, Նէմզուրին, Տիւրինցային, Էէմէն պօյերնին սիրեմն Խօսքը մէջերնիս, փեսացունիս քիչ մը տարիքոտ է ամա, աչքերնիս գոյեցինք լմնցուցինք :

—Բէք աղջիկ էք ըրեր պազի պազի անանկ պիշխմիդ բաներու համար աչք գոցել պէտք է:

* *

Դարձեա՞լ սալոր մըն ես կերեր, անպիտան, պոռաց բարկութեամբ հայ մրգավաճառ մը իր աշակերտին:

—Ո՛չ վարպետ, ես չի կերայ:

—Ծո նզովից ծնունդ, սո՞ւտ ալ կ'ըսես կոր. նայէ՛, կուտը գետինը կը կենայ:

—Ուրեմն կը կրկնեմ թէ ուտողը ես չեմ որովհետեւ երբոր ես ուտեմ, միշտ կուտերը մէկտեղ կը կլեմ:

* *

Ճաշարանի մը մէջ :

Յաճախորդը —Պարոն անօրէն, վատահութեամբ կ'ըսեմ թէ խոհարարնիդ փոխած էք :

—Խնչէ՞ն հասկցաք :

—Ուրիշ ատեն ապուրին մէջէն ճերմակ մողեր կը գտնայի, իսկ հիմա սեւ :

* *

Երկու մտերիմ պարոններ, որոնցմէ մին ծխամոլ էր, իր սիկառը բարեկամին քթին մօտեցնելով կը հարցնէ:

—Սիկառ ի՞նչ կը հոտի :

—Խոզի մաղ :

—Ա՛, ներեցէք, կործեմ թէ մօրուքնիդ այրեցի . . .

ԲԻԿԱԼԻՒՐ

Պ Ա. Տ Ա. Ո. Ի Կ Ն Ե Ր

Հանձարալիցն իսելօք Դաւիթ կը պնդէ թէ՝ Կրնայ՝ Սալարուրեայով կեսարիա երթաւը

Բուրդը մարտին ցանել յունիսին հնձել:

Աղէ դաշտերը պղպեղով ոռոգել:

Ջորին հողովածին ընել (Փորձը իր վրայ կատարած ըլլալով):

Հաւկիթը երկու ծայրէն ալիւրուն մէջ սեղմելով:

Զիւնը ներկել :

Կաթը կասկարա ընել :

Զմերուկէ բիլափ շննել :

ՀԱՅՈՒԹԵԱ

ՀԱՐՅ-ՊԱՏԱՍԽԱՆ

— Դրամ շահելու էն կտրուկ ճամբան ի՞նչ է:
 — Բանտարկութիւնը աչք ունել:
 — Համբ մարդիկ ի՞նչի կը նմանին:
 — Սուլիչ չունեցող լօքութիվի:
 — Թշնամիկդ վրէծ լուծելու համար ի՞նչ կ'սւզէիր
Քլլալ:
 — Մայթիչ լու մը:
 — Բարկութեան անբաժան ընկերը ո՞րն է:
 — Հայհոյութիւնը:
 — Ի՞ր ծառերը 12 ամիս պտղատու են:
 — Բարեցն ծառերը:
 — Ծեր կիները ինչի՞ կը նմանին:
 — Հին ոսով յօրինուած դասագրքերու:

Ա. Մ. Ա.

“ԾԱՂԻԿ, և ՀԵՌԱԳԻՒՆԵՐԸ”

ՄԱՅՐԻԳԻԻՂ, 1 Օգոստ.— Թաղ. Խորհուրդը խմբովին հրաժարեցաւ ապօրէն միջամտութեանց պատճառաւ:

ՆՈՅՆ, 2 Օգոստ.— Գանձանակի մասնախումբը՝ հոգաբարձութեան անդամակցութենէ դադրեցուց իր ներկայացուցիչը, նոյնպէս նաև ամսական 300 դրշի դպրոցական նպաստը:

Կարմիր այտը երեսը որեւին դարձուցած, նոր խառնակութիւններու տեղի կուտայ:

ԳՈՒՄ ԳԱԲՈՒԻ ԴՈՒՐՄ, 2 Օգոստ.— Նախորդ Թաղ. Խորհրդոյ գանձապետ՝ ներկայ թաղ. Խորհրդոյ ատենադպիր և ապագայ թաղ. Խորհրդոյ մըխթար՝ հաճի ազան որոշած է ոտքով գըլխով Գում Գաբուի Դուրմ թաղականութեան յաւիտենական անդամը ըլլալ:

[Հաստատեալ յամին 1852]

ՏԻՐ. Ա. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

Թիւ 396, Մեծ - Փողոց Բերա

(Եանի Գարեջրատան վրայի յարկը · Ֆիշդ Զըպուգնեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամսնասաստիկ ցաւած ակռաներն մէկ անգամէն կը լեցուին, ցաւով դիմելու եւ բուժուած վերադառնալու պայմանաւ:

Ներահնապ եղանակաւ, նսւրք, ճաշակաւոր եւ դիմացկուն արենստական ակռաներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի, դէմքի ձեւաւորութիւն ըստ տարիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ:

Բերնի հիւնադութիւնք կատարելագէս կը բուժուին, ինչպէս նաև թմբեցուցիչ գեղերու, եւ ամենակատարելագործեալ աքցաններու միջոցաւ առանց ցաւի ատամնանութիւն:

Յ. Դ. Զմեռնեըը կիրակի օրերն ալ, (մինչեւ կէո օր), ինչպէս նաև ամին օր, մինչեւ կէս զիշեր) հիւնան կը լուսականին բերայի գործառեղին:

ԱԶԳԱՅԻՆ

ԿԻԼԻԿԻՈՅ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՎԱՆ ՀԵՏԲՈՒԹԻՒՆԸ

Ա. Պատրիարք Հայրը անցեալ չորեքշաբթի օրուան թաղ. Փողովին ծանոյց կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան կատարմանը համար եր կողմէ կատարուած գործողութիւնները:

Ն. Սրբազնութիւն զիր մը ուղղելով Դատական նախարարութեան հաղորդած է թէ Խառն Փողովը շնորհակալութեամբ տեղեկացած է որ Վեհ. Կայսրը հրամայած է կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութիւնը կատարել անցեալ ընտրութեանց յար և նման եղանակաւ. ուստի խնդրած է որ Հայէպի և Ատանայի կուսակալութեանց հարկ եղած յանձնարարականները տրուին, որպէս զի 8. Սահակ եպիսկոպոս. Ատանա երթարք, ըստ օրինի ձեռնարկէ ընտրական գործողութեանց:

ԲԱԳՐԱՏՈՒԽԵԱՆԻ ՎԱՐՄԱՐԱՆՔ

Բ Ա Ն Կ Ա Լ Թ Ի

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ր Ե Չ Բ Ծ Ձ Ա Խ Ա Ն

1. ԱՌԵՒԻԾՐ. Վարժարանի մէջ աշտկերտք կ'ուսանին վաճառականութիւն, գործնական ուսմունք, գիտութիւն եւ լեզու:

2. Ա.ՌԵՍՍԱՆԱՅՑ 15-20 տօրեկան տղաք, մէկ տարուան մէջ, կ'ուսանին կահագործութիւն, ատաղձագործութիւն:

3. ԼԵՋՈՒԱ. ԳԻՏԱՆԿԱՆ վարժարանին մէջ աշտկերտք կ'ուսանին լեզու, կենսական ուսմունք, գիտութիւն եւ մեռագործ:

4. Ա. ՈՒԵՍՏԱՆԱՅՑ ճրի կ'ընդունուին նախակրթական ուսմունք ձեռք բերած օրիորդներ, որոնք պիտի ուսանին կար, ծեւ, գլխորկ կապել, գորդ շինել եւն: (Քիչ շատ աշխատիլ կրցողներուն օրական կամ ամսական կը տրուի տեսչութեան կողմէ):

5. ԿԻՐԱԾՆՈՒԵԱԾ վարժարանը գրադրութեան եւ վաճառականութեան հետեւողներ, 2 ամաց մէջ, (կիրակիի օրեր 3 ժամ զբաղմամբ) կ'ուսանին, վաճառագիւելիք, տոմարակլ. եւ հաշուագիտութիւն:

Մանցոց վարժարանին մէջ այս տարի աւանդելի է եղաներն են, հայ. օսմ. Քրանս. գերմ. եւ անդգիւերէն:

Աղջիկներն ալ հետզհետէ պիտի սորվին այս լեզուները:

Մոյն վարժարանաց վերաբացումք եղաւ օգոստ Զին Գաւառացի զիշերօթիկ ուսանողները ամենէն ուշը սեստ. Եին հասած ըլլալու են վարժարան:

Ասկէ աւելի տեղեկութիւն ստանուած փափաքողք համձին գիմլ Ասեւարք. Վարժ. Բանկապթի Բճատիէ փողոց:

Հիմնադիր-Տնօքէն
ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒԽԵԱՆԻ

Մեր ընթերցողաց ուշադրութիւնը կը հրաւիւրենք էքիթառալ ապահովագրական ընկերութեան ծանուցման վրայ, զոր հրամարակած ենք վերջին երեսին մէջ:



Է Փ Ի Թ Ա Պ Լ

(ՄԻԱՅՆԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ)

ԱՇԽԱՐՀԻՍ ԱՄԷՆԵՆ ՀԱՐՈՒՍ ԵՒ ԱՄԷՆԵՆ ՀԶՕՐ
Կեանի Ապահովագրական ՀԱԿԵԼՈՐԺԻՇԻՐ

ԵՐԱ. ՏԻԱ. ԻՈՐՈՒԹԵՍ. Դ. Դ. Մ. Պ. Գ. Ա. Խ.

ՄԵԿ ՄԻԼԻԱՌ 559 միլիոն ֆրանք

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԻՉ ԹՈՒՐՔԻՈՅ. ԳԱՌՆԻԿ ԱՎՏՈՒՄԾՍՏՈՒԻՐ Պահյէ Գաբու, Աճանիասի խան
ՍԵՂԱՆՈՒՈՒՐՔ.—Լոնտոն, Անգլիոյ Պանիա:—Բարփզ եւ Կ. Պոլիս, Գրետի Լիօնէ

Ի Ս Կ Ա Կ Ա Ն Ա Ռ Դ Ի Ի Ն Ք

Ապահովագրական երկու նոյնատեսակ մուրհակներու լ.ք.իթ.Ա.Պ. և Անդղիական կրկնաց
ընկերութեանց կողմէ արուած:

15 տարուան խառն ապահովագրութիւն
կնքուած 1884ին

Անդղիական կրկնաց ընկերութեան կողմէ:

Ապահովագրեալին անունը, Ա. Ճ. Ճ. Ռ. արհես-
տագործ ի Պրիւ.քսէր:

Տարիք
34
Ապահովագրեալ դրամագրուխ

Տարեկան ապահովագրին
Վճարուած ամբողջ ապահովագրինը

1899ին ԱՐԴԻՒՆՔԸ

Ապահովագրեալ դրամագրուխ
Կուտակեալ շահաբաժնին

Ապահովագրեալին վճարուած դրամ



Ֆրֆ. 30,000

2,046

30,686

30,000

8,958

31,086

15 տարուան խառն ապահովագրութիւն
կնքուած 1884ին
Ամերիկեան լ.ք.իթ.Ա.Պ. ընկերութեան կողմէ:

Ապահովագրեալին անունը Կ. Կ. Վաճառական ի Կ.
Պոլիս

24
Տարիք
30,000
» Տարեկան ապահովագրին
30,686
» Վճարուած ամբողջ ապահովագրինը

1899ին ԱՐԴԻՒՆՔԸ
» Ապահովագրեալ դրամագրուխ
» Կուտակեալ շահաբաժնին

38,958
Ապահովագրեալին վճարուած դրամ
ՆԱԽՕԹ.—Վերոյգրեալ բաղդատութեանէն ակներեւ կը տեսնուի որ, մինենյն տեսակ ապահովա-
գրութեանց համար, եւ ապահովագրեալ միեւնոյն 30,000 քրանֆ դրամագրուխին համար,
ապահովագրութեան պայմանածամբ յանաշուն, կրկնաց որ անզիական ամենազօրաւոր
ընկերութիւններէն մին է, իրեն ապահովագրեալին միայն 1086 քր. շահաբաժին մը կրցած է
վեցարկ. մինչդեռ լ.ք.իթ.Ա.Պ.՝ միեւնոյն 15դ տարույն վերցը, իր անդղիացի մրցակցէն աւելի ժիշ-
ապահովագին սասցած ըլլալով հանդերձ, 8958 քր ի խոշոր գումարը վճարած է իր ապահովա-
գրեալին իրեւ կուտակեալ շահաբաժնին եւ ասկից զատ, նկատելի կէս մըն ալ սա է որ,
կրկշամ, ուրիշ քրանսական ընկերութեանց նման, իր շահաբաժնին ոչ թէ 100ին 50ը, այլ
100ին 90ը կը բաժնէ իր ապահովագրեալներուն:

Այս ամենաճիշդ եւ բացարձակապէս ամենքելի թուանշաններով առաջ բերուած ար-
դիւններուն առջեւ աւելորդ պիտի ըլլար նոր բացարձակին մը աւելցնել: